

Ա Ր Ա Գ Ե Ղ Ե Յ Ի Կ

Ե Ի

Ն Ո Ի Ա Ր Գ

Ա .



րենն էր ծագել, արեւ Հայկական
Կարմրուկ ցուքերով նորահաս գարնան,
Մասխու զարկեր ծերուկ ճակատուն
Ու վարդէ պըսակ կը պատէր նորուն:

Թըռչնոց քաղցրաձայն արթընցան երգեր,
Ու լըցին լըռին դաշտեր հովիտներ.
Ծաղիկունք վերուցին ցօղալից աչեր,
Ու ծաւալեցին անուշ բուրումներ:

Արամենակայ սօսեաց ծայրերէն՝
Անուշակ քամին անցաւ հեզօրէն,
Երասխայ ջրերն իջաւ պըսպըզուն
Ու գըլտորարկեց ալիս ոլորուն: —

Այն նըւիրատունկ ծառերուն ծայրեր
Միրուն պատանի մի աչքերն յառեր,
Մըտիկ գընէր զինչ սըլուըլան սօսիք՝
Եւ զինչ պատասխան տայ գետոյն ալիք:

Գլուխն ականակուռ գըրած սաղաւարտ,
Եւ լանջ կը փայլէր իզրահս ոսկեզարդ,
Փափուկ ձեռքն ունէր տէգ մի զինչ գերան,
Ու մէջքն էր կապել ըզթուր ընդ մահուան:

Զինչ աղեղ լարած թուխ լայն լայն յունքեր,
Ճակատուն դաշտին կարծես ցանկ պատեր,
Ու քան զաբանոս այլ փայլուն մաղեր
Ոսկի գըլխարկէն ծուփ ծուփ դուրս ցատքէր:

Իսկ երբ սեւափայլ աչքերըն կրակոտ
Վեր առած հայէր յերկինս անաղօտ,
Կարծես դէմընդդէմ յերկիր եւ յերկին
Երկու արեւներ յիրար պըշնուին: —

Այն քաջին ուսոց կը թըռնած վերան՝
Կին մի տեսնըւէր մատղաշ քան շուշան,
Ինչպէս ձիւնափայլ հեղիկ աղանի,
Թեւերն ամիսփած բոյնին քով կայնի:

Արշալոյսն երբ դայ այգուց ցօղազարդ՝
 Ոչ այնպէս փափուկ ճակատն ունի վարդ,
 Ինչպէս նորա սուրբ այտերուն վերան՝
 Կարմիր ու ճերմակ վարդեր կըցօլան:

Կապոյտ աչուըներն՝ են սուրբ աւելի
 Քան թէ այն դարնան մաքուր դէմք երկնի,
 Ու չըկայ քրքրում մի այնպէս սիրուն՝
 Որ նորա յաղթէ ոսկի մաղերուն:

Չէ, նա մահացու կարծես թէ չէր կին,
 Այլ երկնաբընակ հրեշտակն էր քաջին,
 Որ կընոջ առել անուշ կերպարանք,
 Լոյս տալ աչքերուն, սրբտին՝ ըստփանք:

— Անուշակ քամին իջաւ մէյմըն այլ
 Եւ ծածանեցան մաղերն ոսկեփայլ,
 Ու երկու կաթիլ այն կապոյտ աչքէն
 Ընկան զինչ կաթիլք ցօղոյ երկընքէն:

Լըռեցին թըռչունք, եւ սօսեաց քընքշանք,
 Լըռեցին կարկաջք, սոյլ եւ արձագանք.
 Կարծես թէ բնութիւն լրսել փափագէր՝
 Այն վեհ տարփածուաց ըզվերջին խօսքեր:

Բ.

Քաջն Արա ասէր.

«Նըւարդ, ս՛հ, տեսեր
 Ի՞նչպէս ըզգըլուխ շարժեն սօսիներ.
 Հայոց գիւցազանց են այն ըստուերներ
 Որ ջուրքք երասխայ կուտան ինձ հրաւէր:

«Նըւարդ, ես կերթամ, բայց քեզի համար.
 Սէր իմ անուշիկ, մի դու ս՛հ, մի լար . . .
 Քո սէրդ է անբիծ որ կըղըրկէ զիս,
 Ու սէրդ այլ տանիմ ես մէկ ընդ սըրտիս:

«Նըւարդ, թէ չերթամ ես մահուան դիմաց,
 Թէ ես չըվազեմ՝ թուրքս ձեռք առած,
 Չէ, Արայդ չըլլար քեզի արժանի,
 Ո՛չ անուշ սըրտիդ՝ ս՛չ այս արցունքի . . . :

«Նըւարդ, ս՛հ, մի լար. թէ կուզէ երկին
 Որ Արա մեռնի այս պատերազմին,
 Արայի արին սէրըդ չիմարեր,
 Այլ կարմրուկ կընիք դընէ խէր մեր:

«Թո՛ղ, հրեշտակս, երթամ. . . բայց ս՛հ, ես ըզքեզ
 Մինակ չեմ թողուր, նըւարդ, քովդ եմ ես.
 Երկընքէն կիջնիմ սիրտըդ յողւոյս թեւ,
 Ինչպէս ցօղն անուշ իվարդին տերեւ:

« Ու թէ որ չըլլաս յաշխարհ երջանիկ՝
 Ու բաղձաս ինձ հետ բընակիլ յերկինք,
 Թեւ թեւի կուտամք ու թըռչիմք ի վեր՝
 Զինչ երկու ծաղկանց առտըւան հոտեր... »

— Անուշակ քամին իջաւ մէյմըն այլ՝
 Ծըփեցան հարսին մազերն ոսկեփայլ,
 Կապոյտ աչքերէն արցունք շիտ առ շիտ
 Իծոց փեսային թափին զինչ մարգրիտ :

Լուռ կային թըռչունք սօսեաց իծայրեր,
 Լուռ կացել Երասխ ու խոխոջ բըռներ.
 Միայն Արայի կըլլսուէր գըրգուանք,
 Ու սիրուն հարսին տըխսւր հեծկըլտանք :

Գ.

Եւ Նըւարդ ասէր.

« Ո՛վ Արա, Արայ,
 Թող վերջին անգամ ամուսինըդ լայ.
 Թըշուսու ամուսին՝ յորոյ քեզ ծոցէն
 Երկիր եւ երկին նախանձնով խըլեն... »

« Եւ ինչպէս չըլամ՝ որ իմ արշալոյս
 Դարձաւ արդ գիշեր ու կըմարի յոյս... »
 Արան, դու կերթաս, չուղես որ վերջին,
 Վերջին արցունքս այլ տանիս իյերկին :

« Ո՛հ, դու ինձ համար, փեսայդ իմ սիրուն,
 Կըզոհես թագեր ու կենաց դարուն... »
 Ես ինչ տամ քեզի փոխարէն, Արայ,
 Որ այսքան սիրոյդ արժանի ըլլայ : » —

« Սէր միայն, կըրկնեց Արայն գեղեցիկ,
 Սէր միայն, Նըւարդ, ինձ տուր յիշելիք.
 Գոհ ես, ո՛վ հրեշտակս, ես գո՛հ կըմեռնիմ
 Թէ գիտնամ որ մնաս ինձ հաւատարիմ :

« Թէ գիտնամ՝ որ իմ գերեզման, Նըւարդ,
 Պիտի չըմընայ անոք եւ անվարդ.
 Այլ չոր հողս թըրջի սիրոյդ արցունքով,
 Պաղ քան իմ տաքնայ սիրոյդ համբուրով... »

— Անուշակ քամին իջաւ մէյմըն այլ՝
 Ծըփեցան հարսին մազերն ոսկեփայլ.
 Կապոյտ աչքերէն արցունք կաթկաթին,
 Ինչպէս առտուն ցօղ խտերեւ վարդին :

Լուռ կային թըռչունք, եւ Երասխ լըռեաց,
 Միայն թէ սոխակն անտաւին սօսեաց՝
 Երբեմն արձագանգ կուտայր տըխրագին,
 Վերջին հեծութեանց հարսն ու փեսային :

Գ.

Արեւն երկնից անդ բարձրացել իկամար,
Կրրակ ու բոց յերկրին երես կըտեղար,
Ամենայն ինչ վառել էր յիւր ջերմութիւն
Ու առտըւանն էր մարել զով լրուութիւն:

Արարատայ կանաչագեղ դաշտորայք,
Երկաթագէն ծածանին զօրք եւ ըսպայք,
Ինչպէս հասուն ցորենի արտ ոսկեջով՝
Յանկարծ ծածկի սեւ մարախին գունդերով:

Քամին իջել Մասեաց մըռայլ սարերէն
Կըմըռնչէր նոցա տընկած գրօշներէն,
Յորս էր նախշուն Շամիրամայ Աղանին (*)
Եւ Ասորուց ձայնըն բըռնել էր դաշտին:

Չայն խաղալուր ձայնն առաջին անգամ էր
Որ երասխայ լրուիկ հովիտ կըլըսէր .
Ու այն նախկին էր որ լերինքն հայկականք
Ասորական զինուց տային արձագանդ:

Այն սեւագունդ զօրքերու գլուխն էր անցած
Կին մի հըզօր՝ թագով մագեր պըսակած .
Ահեղ ձայնէն բոլոր բանակըն դողայր,
Աչուըներէն վըրէժ կըրակ կըցօլայր:

Ինչպէս մի գետ որ լեռներէն սուբալով՝
Կատաղութեամբ կիջնայ դաշտեր աւերելով,
Այսպէս եւ սիրտ նորա լըցուած սեւ սիրով
Գայր յԱսորուց Արայի վրայ փըրփըրելով:

Գոչէր. « Թէ այն անգութ Արա գեղեցիկ
Չուզեց լըսել իմ սիրալիւր ձայն հեղիկ,
Թող արդ լըսէ զինուց իմ ձայն մահաբեր,
Ու վախ շարժէ զսիրտ իւր՝ թէ ոչ շարժէ սէր:

« Քաջեր, ահա երկիրն Հայոց բաղմածօխ,
Չեզի աւանր առէք, թափէք հին ձեր սխ .
Ինձ պահեցէք միայն Արայն գեղեցիկ,

Արայի սիրտ լուի զիս կընէ երջանիկ »: —
Երբ Շամիրամ՝ Արա անուն կըհընչէր,
Սիրոյ կըրակ մը երեսներըն վառէր,
Սիրաբ թունդ թունդ կելլէր կիջնէր ծուփ իծուփ
Ինչպէս ծովուն ջուր քամիով շուփ իշուփ:

Ահա հասեալ նորա յերկիր, նորա մօտ,
Ու աւելի այլ բորբօքէր իկարօտ,
Չէր գիտեր երբ այն ցանկալի ժամն հասնէր՝
Որ սիրան իսիրտ իւր սիրելւոյն բարախէր . . .

— Չէ, Շամիրամ, խաբէ քեզ յոյս քօ եւ զէն,
Քո պիղծ շըրթունք՝ նորա շըրթանց համար չէն .
Սէր նորա սուրբ՝ արծաթափայլ ջինջ առուակ,
Ինչպէս սըբալիզ լըցուի իխորշ սեւ յատակ:

(*) Շամիրամ իւր դրօշակաց վրայ Աղանի մը նկարել տուաւ, զոր
և իւր յաջորդները պանեցին:



ԱՅՈՒՆԻ ԲԵՆԵՔԻՆԻ ԳՐԱԳՐԱՐԱՆԻ ԿՈՒՆՍՏԱՆՆԵՐԻ ԳՐԱԳՐԱՐԱՆԻ

ԳՐԱԳՐԱՐԱՆԻ ԿՈՒՆՍՏԱՆՆԵՐԻ ԳՐԱԳՐԱՐԱՆԻ

Պիտի տեսնես ըզնորա գէմք գեղեցիկ,
 Բայց դալիահոյ՛ր՝ ինչպէս շիրմացրն ծաղիկ .
 Պիտի տեսնես եւ զայն աչեր սեւ ու սեւ,
 Բայց երբ մահուան յայն տարածի հոլաթեւ :
 Պիտի եւ սիրտն այն շօշափես, սիրտ զըւարթ,
 Բայց ինչպէս յանկարծ իսառոյց պատեալ վարդ .
 Պիտի չտրուիէ նա քո սրբտին տաք սիրով,
 Ու կրակ նորա պիտի չառնէ սրբտիդ զով :
 Այն սրբբազան սիրտ եւ շրթունք եւ աչեր՛,
 Ուրիշ կընծ չարըստութիւն եւ զանգէն էր .
 Նորա գըրկէն զայն խըլեցեր՝ անգնութ կին,
 Առ եւ խընդան . . . ինչ է առածդ . — ցնւրտ մարմին :

Ն .

Իրիկունն էր եկել, արեւ մարը մըտած,
 Վերջին մըն ալ կրբարեւէր ըզգլուխ Մասեաց,
 Որ իւր շուքերըն տըխրագին կըտարածէր,
 Ինչպէս մըթին ըզգեստ ձորերն ու հովիտներ :
 Արարատայ գաշտ ցողալից որ յառաւօտ՝
 Կարմրուկ՝ ոսկի ծաղիօք խայտայր կանաչ յարօտ՝
 Արդ ողողած արեան գետովք էր ահաւոր,
 Ու ծածկըւած զինուք մարմնօք կոտոր կոտոր :
 Հոն որ թըռչնոց լըսուէր անուշ նախ ճըռուրուչիւն՝
 Արդ կըլըսուէր վիրաւորաց խոր մըռընչիւն .
 Ապա եւ այն գաղարեցան հառաչք եւ ահ,
 Ու ծայրէ ծայր թագաւորեց լըռութեամբ մահ :
 Բայց ինչպէս ձայն տըխուր բուին սեւագուշակ
 Որ ընդհատէ գիշերն իկուինչ իւր սառնորակ,
 Երբէք երբէք հառաչանաց լըսուէր մի ձայն, —
 Շամիրամայ մեծ թագուհւոյն ողբում էր այն :
 Յոսկի գահոյս գըրած մարմինըն Արայի՛
 Ու ծիրանեաւ շուրջ պարփակեալ էր արքայի .
 Խունկ եւ հալուէք անուշահոտ հոն ծըխէին,
 Ատուածական պատիւ տալով յիւր սիրելին :
 Ահա գիմացն իւր գեղեցիկն էր այն Արա
 Որոյ սիրով հանգիստ եւ քուն չըգիտէր նա .
 Եւ թէպէտ արդ՝ ինչպէս կոտրած ընկած շուշան,
 Բայց եւ կոտրածն իսկ այն շուշան՝ էր աննըման :
 Գըլխուն պըսակ նետեր գետինը Շամիրամ,
 Մազ կըփետէր կանիծէր զօրն այն եւ ըզժամ՝
 Յոր վառեցաւ իսէր անբիծն այն Արայի,
 Սէր՝ որ թըշուառ ըզնա ըրաւ եւ որք այրի . . .
 — Բայց Արայի հոգին զըւարթ յամպ լուսահրատ
 Երբ իւր մարմնոյն քով լըսեց ողբն այն յուսահատ
 Ու զՇամիրամըն պիղծ տեսաւ՝ քըստմընեցաւ,
 Բացաւ թեւերն ու վեր յերկինըս սըլացաւ :

Զ.

Գիշերուան մութն հասաւ խաւար թեւերով,
 Ու մառախուղ երկնից երես պատելով,
 Արարատայ մահու դաշտին տեսարան
 Մածկեց որ մի՛ յայն Հայ աստղեր թալկանան :

Հով մը փրթաւ յանկարծ ամպոց խորերէն,
 Իջաւ անցաւ սօսեաց ծրփուն ծայրերէն,
 Եւ շառագմունք ահեղալուր հընչեցին,
 Կարծես թէ ձայնք ուրուականաց լրտուէին :

Եւ Երասխայ անդուստ ալիք փրթիրելով,
 Սօսեաց կարծես թէ պատասխան առնելով,
 Լալահառաջ գընան որ զգոյժ այն օրուան
 Տանին բոլոր հառաչեցնեն Հայաստան :

Ոչ. — տակաւին այնպէս տըխուր մի գիշեր
 Հայաստանի վերայ երբէք չէր պատեր.
 Դեռ հայրենիք չէին սովոր աղետից՝
 Որ իւր բաժին պիտի ընկնէր այն օրից :

Ինդ՞ Հայաստան, այն օրընէ մինչ իմեր
 Քանի՛ քանի անգամ տեսաւ իւր դաշտեր,
 Զոր, գետ, լեռներ ծածկած յորդուց իւր մարմին...
 Ո՛րչափ լացաւ... լնջ... եւ լացցէ տակաւին...

Է.

Բայց ո՞վ է այն որ հեռուն կերեւի,
 Մահու դաշտին մէջ զինչ շուք յերերի.
 Արդեօք նա կենաց հրեշտակ լուսաբոց,
 Որ ըզյարութիւն գայ տալ մեռելոց :

— Արային է նա այրի ամուսին,
 Դէմքն է գեղեցիկ հանց գարնան լուսին.
 Այլ ո՞չ, լուսնի պէս տըխուր եւ թօնուտ,
 Եւ յարցունք լրցուած են աչք իւր կապուտ :

Թէպէտ գիտականց նա ման գայ միջով,
 Սակայն աներկիւղ թըլի ւ՛ անխրոով.
 Սէր՝ իւր կանացի սրբտէն վախ մերժեր
 Ու մեռելոց մէջ ըզնա իջուցեր :

Թողեալ արքունիք եւ ըզքունն անոյշ
 Գայր յԱրմաւիրայ ոտիւքըն քընքոյշ.
 Գայր որ սիրելին իւր փընտուէ Արա,
 Զի գիշերն եկաւ եւ ոչ դառնայր նա :

Ասել էր. «Զինուց լրուեցին ձայներ,
 «Ըզձայն սիրելւոյս ինչո՞ւ չեմ լրսեր.
 «Թրուունք ամենայն գարձան իրունիկ,
 «Արծիւն իմ՝ ինչո՞ւ ոչ դարձաւ յիմ գիրկ...»

Ասեր ու թողեր պալատ վըշտակիր ,
 Լաճու դաշան իջեր սրբաով մահակիր .
 Ու կապոյտ աչացն արցունք միշտ սրբէր
 Որ տեսնէ հեռուանց զիւր ցանկալին սէր :

« Արան , կրգոչէր . Արա , ս՛հ , սէր ես . . . »
 Եւ խոր արձագանգն որ կրրկնէր « Ո՛ւր ես . . . »
 Կարծես սիրելոյն անուշիկ ձայնն էր
 Որ իրեն գիմաց կրրկնէր ըղճբաւէր :

Բ.

Ա՛յն պահուն կեղնէր ամպերէ լուսին ,
 Կարծեց Արայի թէ այն էր հոգին .
 « Արան , կանչեց , ս՛հ , Արա , իմ քով չես .
 Արա , դու յերկին , հոս մինակ եւ ես . . . »

« Ո՛հ , այս առաջին գիշեր , առաջին
 Յորում ս՛վ Արա , այրի է քո կին .
 Առաջին գիշեր անվերջ ցաւերոյս ,
 Առաջին գիշեր որ ինձ չըկնայ լոյս :

« Ուր դու իմ մօտ չես՝ աղբիւր եմ պատուք ,
 Ուր դու իմ քով չես՝ դաշտ եմ ուր չիք շուք .
 Երբ ես միայն եմ՝ ծաղիկ եմ անհոտ ,
 Դնւ էիր իմ ջուր , շուք եւ անսւշ հոտ . . . »

« Արա , դու յերկին երբոր գընացիր ,
 Ո՛չ եւ ըզմեր սէր քո հետըդ տարիր .
 Արան , դու զիմ սիրտ քաղեցիր , Արան ,
 Ե՛րբ կառնուս հոգիս այլ , Արան , Արա . . . »

Ու կրրկնեցին՝ բըլուրքն եւ դաշտեր ,
 « Ո՛վ Արան , Արա . . . »
 Եւ շունչ վերջին հարսին հեծեծէր
 « Ո՛վ Արան , Արան . . . »

Թ.

Ա՛յն ժամն երկընթի ամպեր պատուեցան ,
 Ու ջուխտակ աստղեր փայլել ըսկըտան .
 Կասեն թէ այն մէկն՝ է Արայն զըւարթ ,
 Եւ միւսն՝ ոսկեմազ նաղելին նըւարդ :



Հրամայեցաք տպագրել , իթեղոսիա , ի14 Ապրիլի 1861. Գարրիէլ Վ. Այվազեան .

ԻՏպարանի Խալիպեան Ռատամարանի Հայոց :